

դրամ: Յը, Եւրոպայի մէջ կան ուրիշ կառավաշութութիւններ ալ որոնք նոյնիքան, և աւելի յանցաւոր են քան մրանան, մրանան իր վերջին պարտութեանը ի վեր սկարացած է, և նոյն իսկ՝ եթէ Հանոթու մը ջրլար էր գըլուխը, չպիտի կարենար միայնակ լուծել հայկական խնդրը. Խուսիան, որ կընար այդ բանը ընկել, չըրաւ, ընդհակառակն քաշայիք գանիքը Հանոթու ի կառավարութեանը սիսար զորձեց Խուսիոյ քաղաքականութեան սարմարա հնաւելու բայց քրանսագի ժողովորդ պէտք չէ չփոխել իր այս կամ այն կառավարութեան հետ, և երբ վերջին թիւնանատ խողիսուեցաւ Խուսիայէն, նորէն քրանսացի ժողովորդէն է որ ամենէն ինքնառու և ամենէն ինքնամարդու բարձրացան այդ երկիրին զէմ բրոդքելու համար:

Այս է իրողութիւնը, եւ Պ. Յ. Յ. աւելի խռան մը ըրած կ'ըլլուր, ինչպէս ըսի, այդ պատմութիւնը իր գերհմանէն չօսնելավ, իր այց յօդուածին մէջ, Պ. Վարապետի զարձեալ հնարաւութիւնը կը խեղաթիւր երբ կ'ըսէ թէ եւ կը մասածեմ եղեր որ քրանսացուց պէտք չէ ըսնե՞ք թէ այս ժողովորդը ունի յեղափոխան կիւ, թէ ան ծնել է եւ կ'ծնի այսօր ազատութեան զիշազներ թէ անոնց ըով պէտք է խօսիլ միայն ջարցերը, թշուառութեան եւ որբերու մասին, անոնց առջեւ պէտք է ծունկի զալ, լալ, որքան կարելի է արդահաւելի երեւանալ: Ոչ ոք ինձն չափ ջանացած է մեր ազգը ներկայացնել ոչ թէ իրեր մուրացկան, ոչ թէ իր խեցնութեամբը միայն համակրութեան արժանի, այլ իր բարյական, մտաւորական արժանիքներուն, իր անցեալին ու ներկային մէջ ցայց առած քաջութեանը համար ներսպարտ աշակցութեանը իրաւունք ունեցող. ևս եմ որ քրանսերէնի թարգմանեցի Աղասիի «Զէյթուն»ը, այն միակ զիրքը որ Հայոց քաջութեանը պատցու քայլութիւն եւ որուն համար մրանա աը իրէսանին օր մը կ'ըսէ թիւնի թէ հնարգկային պատմութեան ամենէն զեղեցիկ էջիրէն մէջ էն, ես եմ որ անհին առաջ Բարդի հանունէս ամիս մը յատոյ, «Արդի տէ Թըրիդի» իրն նոյն նպատակով Զէյթունի վրայ յօդուած մը հրատարակցի, ևս եմ զարձեալ որ «Բրդի. Պլանչիրն մէջ Հայ Գաղթահաններու» սիրտոսուած յօդուածով մը զարտամից Պանքայլ ցոյցիին գիւմարութիւնը, Սամալիոյ հերոսական խմբակին իր գերազանց գիւմարական գիրքին մը ուղարկու աւելորդ կը համարիմ այս շարքը երկարածել, որովհետո պէտք պիտի ըլլուր թէ լուսուած յօդուածներու ու ուղուցուած արդի բանական բարձրութիւնը կը զանուէր, ուր կը գնային գաւառին երկու ազգեցին եւ երկուամ ալ այց օճախով (Ապրուայ օճախ) կ'երգուէին: Սեր հայրենիքի մէջ կար Քրոգու գերազանց գիրքին մը որ հայ անաւամբ «Զիաթաթա» Սիւնան կը կոսուէր եւ ուր երկու ազգն ալ բազմաթիւ «պակրութիւններ» քանատներ կը զիմէին բժշկութիւն զանուէր: Հատ քրանկան աւանդութեան, Սիւնան քիւրտ ա-

փակադիներ կարծնայի դնել, որոնք ապացուացնէին թէ Հայերը ոչխարի պէս չէն ջարդուած ամէն տեղ, «Հանակի օն եւ «Իրաւակի» ին փնտակեցի ազեկութիւններ: Հայաստանէն դրկուած թիւնները զոր անոնց մէջ հրատարակուած կը զանէի եւ որոնցցէ ու մանց թարգմանութիւնը զանեղած եմ այց զըրքին թիւնը բանեղած այն չէին պարտնակեր ամէնքն ալ բայց եթէ կոտրածի նկարագրութիւններ, սարսափի, ողբի, յուսահատութեան աղաղակներ: Պոլիս գրեցի Հնականին բարեկամներուն, իններուով այն տեղեկութիւնները որոնց պէտք ունէի: ոչինչ դրկեցին ստիպուեցայ հրատարակել ինչ որ ունէի: Բայց որովհետեւ այդ զրքին մէջ հայ դորձի մը չէր որ Կը խօսեր, այլ ջարդեցի հայանաւուն եղող ինչը հայ զիշացիները մէծ մասամբ գիրքը յառաջ բերաւ լուղանքի անհուն չարժում մը, եւ ատով օգտակարեղան սորտէն վարանդեսներնեւն: Մ. Ենքը ինչ ըրած են, ինչ էն հրատարակած մինչ ինմասն Հայոց զաջութիւնները ներպայացուց ճանշցնելու համար: Շէինչ լուց արագածական կուսակցութիւններու պատկանելու հանդերձ եւ հետեւարա ինձնմէշ շատ աւելի կարող ըլլալով զիտանլու ամէն ինչ որ գաւառներուն մէջ Հայերը կը զանել դիմարքերու համար ջարդունքներուն, ոչինչ փորձած են՝ այլ բարդարութեան ճիգերը յուղացնելու համար:

Ա. ԶՈՂԱՆԵԱՆ

ՔԻՒՐՏԸ

Նար:

Երկնալին պատուեասի մը (ժանտափտ, մորեխ, երաշտութիւն) համար Արձէշու Ս. Սքանչելատ գործը երկու ազգին ալ հաւասարապէս հաշտութեան միջնորդ եւ բարեիրս կը հրաւիրուէր մաւիտենական փառու եւ Ազամարդու մեղաց Յէջ եւ երկու ազգին ալ ընտանիքի ու պատրակներու և կը պատուցուէր: Սամերիան եւ զարգրաւելէ ջնորու գիւմարու մէջ յուղու Պիթիւզու «Ս. Կարմրակն» էր: Ապրուայ Շէյխու առունը (վերն Պուլանարգի մէջ): մեր Ս. Հարց նշխարներէն կտոր մը կը զանուէր, ուր ուխտի կը գնային գաւառին երկու ազգեցին եւ երկուամ ալ այց օճախով (Ապրուայ օճախ) կ'երգուէին: Սեր հայրենիքի մէջ կար Քրոգու գերազանց գիրքին մը որ հայ անաւամբ «Զիաթաթա» Սիւնան կը կոսուէր եւ ուր երկու ազգն ալ բազմաթիւ «պակրութիւններ» քանատներ կը զիմէին բժշկութիւն զանուէր: Հատ քրանկան աւանդութեան, Սիւնան քիւրտ ա-

զայի մը (անունը մասցիք եմ) հաւատարիմ հայ ծառակ կը լինի: Աղան Մեքքրէ կը գնայ խոստացեալ երանութեանը արժանանալու հումօր Խաթունը (արկին) օր ճամ եկան ժամանակ կ'ըսէ ծառային: — Երանի՛, այս ճաշին աման մը տաք տաք աղայիի աղջին ընդհարութեալ Այս ժամանակ ծառան կը վերցնէ թասիկ մը ճամ եւ կ անյախանայ: Հարաչով մը (բարձրներու ժամանակ կը լինի այն) կը յաջողութ ամփան երկոր ճամ ապարան մէկ քանի բոցի մէջ կորիլ: ճամը տաք տաք հանցնել աղային: ապա դատարկ թասիկը առած փերազանու եւ յայտնել «խաթունին թէ իր գանձնութեանը կատար արդէն: Բնական է որ խաթունը չպիսի հաւատար: բայց երբ աղան իր վերազանայ նև գիրզական հանցնեն աղայի ընանիքի հետ կը դիմաւորեն զինք: անոր օրհնութեանը սասանու ապա, աղան Սինանը մասնանիւ կ'ընէ ժողովրդին ու կը յանոնէ թէ իրմէ աւելի Սինան է արժանի «ասորո» Կոչուելու: Այսուհետեւ Սինան եւ իր աղան կը հանգչին բոլէ քով առանձին տապաններու մէջ եւ այդ ուխտատեղին կը կոչուի Սինանի առուտար:

Նմանօրինակ (Ժիայն փոխադարձ) իմաստով, աւանդութեան մը ունի Քիրաբէ: Մոկաց հըռչակաւոր «Պուտիկի Ս. Գիրովայ մարմինը պէտար զիւղ կը գտնուի եղութ: Զարպարուների կը սիրուն այգին պէտին: այն ժամանակ «ՈՒիր-Հասան-Ռւայի» անուամբ օսրի Քիրաբ մը այդ սուրբ մարմինը կը զետեղէ նոր պուտիկի մը մէջ ու կանակն առած կը փանցին աշարպրծեանու ըրբապղութեննէն: Եթե կը հանին եղուրդ Երան ստորարու, այնտեղ ուր այժմ ուխտատեղին է, Յ. Քիրովայ ողին չնորհակարութիւնը կը յայտնէ «Միլ Հասան-Ռւայիին», այս բարեգործութեան համար, բաւական կը համարի անոր աշխատաթիւնը, Կ'օրչնէ: կը սրբացնէ զնա եւ յետոյ կը խնդրէ երկնից իր վաստակեալ ծառայի հոգին «Անդրանիկաց» զար զասեր ժամանակ հասած համարի կուզան երկնառաք հրեշտակները՝ ԱՄիր Հասան-Ռւայիի իր արժանանի ունկնդիր կը համարի կը սրբացնէ զնա ապա իր արքուն այս նույրին վիճակառութիւնը սովորակ մը խոննէ ու ուղարկ կած այս աղային եւ ինդրան ծխիլ զանիք սրբութեանց առաջ: Երեւի առուն կամեցի էր արհամարհական կերպով մը հասկնել աշարին թէ անվագել է բրնձն նայ վանքին մէջ: Այս այն նույրին վրա վիճակառութիւնը ուղարկ մը չափուած մնդոյն եւ բաղմաթիւ «Ճամպան» յայտնելով որ պէտք եղած հոգե կը տարուի արդէն վանքին եւ աւելցնելով իր միւշ յեղակն արդի կամաց անկանութեան հարաբեկ առաջ կը լինի, երբ արդ սուրբ կը համար առաջանու կը կամաց անկանութեան հարաբեկ առաջ կը լինի առաջանու կը լինի: Այսուհետեւ այդ սրբազարք երկրին երկու ապայինոց պայտելի ուխտատեղին է գարած: Քիրաբ ալ Հայունան իր մատաղով Ս. Գիրովայ բարիխօսութեան կը զիմէր: Երբ Ս. Գիրովայ նուիրակները «Ճամպան»ով կը շրջէին ժողովրդին մէջ, երկու ապան ալ հաւատարապէէ կը հիւրենիկառէն: Վանանանկ Քիրաբ՝ որ լուսաւութեան համար միայն խաթոյի իր գոթածէր, Յ. Գիրովայ մատունքը հիւրենիկառէն պատրին իր առաջանութեանը ապա կը կամ զեղի համար պահած ամառակ մինչեւ առաօտ կամ որ առաջ բարձր եւ կամ զեղի համար պահած

ձեթը կը հիւծէր անոր առաջ: Թէ այս ի՞նչ կրօնական կապեր էին, որ զեռ եւս անխովի ի էին մնացաւ միւր մէջ, այդ ինձ հանելուկ կը մնայ: միայն պիտի աւելիցնմ Ս. Գիրովայ նկատմամբ, որ այդ կապը մասամբ յարգեցաւ մեր թեմակայ բարձրաստիճան հոգեւորականէ մը. Աղթամարայ հանգուցեալ Խաչատուր Կաթողիկոսէն (*): Անաղ Ս. Գէորգի կը մնաւուէր կը զանուուէր «Թոնրատան» մէջ անկինը: Նորին Վեհափառութիւնը կամնցաւ բարեկարգել այդ կարեւոր ուխտատեղին: Երիբնին առանձնացուց փոքրի մատուուի մը մէջ եւ փոխանակ այխանւու կտրել Քրիդի ուժքն անոնց (Քրիերու) համար յատուկ հիւրաւոնց շինու ապա ամին յարմարութեամբ, մինչեւ անվամազը անհրաժեշտ արուեստական աւագանովը եւ այնպէս անոնց սրտերն աւ երի եւս չկրմ սիրով զողեց այդ սրբազարքին: ԼՕԾԱԿ

(Շառն Անակեղի)

(*) Խաչատուր Կաթողիկոսն ունեցեցրէ Քըրդի հետ վարուելու: առանձին եղանակ մը, զոր կ'արքէ յիշել: Պատմէն նորին Վեհափառութեան կեանէքն առնէկցուու մը. — Ճամեներորդ դարու մէջ հանուատուծ Մոկաց Անպարանից (Ս. Խաչ) նովիկովուանիսա վանքը երկար ժամանակէ ի վիր թափուր կը մնայ հոգեւուր իշխանութեն: վանահօրմէ: Այսուհետեւ բայց դրա է պարտարի մէջ և սփուռւած ամուսնութեան գիրավարութեանց առաջատարնակ ցեղին ցեղապահը: որի այժմեան յաջորդն է Տ. աղան (սա Ո-ընին պաշտապանուն): Էնզամ մը Նորին վիճակառութիւնը սովորակ մը խոննէ ու ուղարկ կած այս աղային եւ ինդրան ծխիլ զանիք սրբութեանց առաջ: Երեւի առուն կամեցի էր արհամարհական կերպով մը հասկնել աշարին թէ անվագել է բրնձն նայ վանքին մէջ: Այս այն նույրին վրա վիճակառութիւնը ուղարկ մը չափուած մնդոյն եւ բաղմաթիւ «Ճամպան» յայտնելով որ պէտք եղած հոգե կը տարուի արդէն վանքին եւ աւելցնելով իր միւշ յեղակն արդի կամաց անկանութեան հարաբեկ առաջ կը լինի, երբ արդ սուրբ կը համար առաջանու կը լինի: Այսուհետեւ այդ սրբազարք երկրին երկու ապայինոց պայտելի ուխտատեղին է գարած: Քիրաբ ալ Հայունան իր մատաղով Ս. Գիրովայ բարիխօսութեան կը զիմէր: Երբ Ս. Գիրովայ նուիրակները «Ճամպան»ով կը շրջէին ժողովրդին մէջ, երկու ապան ալ հաւատարապէէ կը հիւրենիկառէն: Վանանանկ Քիրաբ՝ որ լուսաւութեան համար միայն խաթոյի իր գոթածէր, Յ. Գիրովայ մատունքը հիւրենիկառէն պատրին իր առաջանութեանը ապա կը կամ զեղի համար պահած ամառակ մինչեւ առաօտ կամ

 ՎՐԻՊԱԿ. — «Անհամար» այս թիւին ամահարցիւադա Ապրիլ-Մայիս 1901, փոխանակ Մարտ-Ապրիլ 1900թ.: